

կալը ծափահարութեամբ գովուեցաւ : Այս կիկերոնի համբաւած հանձարոյ զօրութէն կ'իմանանք միանգամայն որ այսպիսի օրինակներ չոռվայեցւոց մէջ խիստ քիչ կը գտնուեին :

Խակ Յունաց մէջ յանպատրաստից խօսելու սովորութիւնը նորանշան բան մը չէր : Դեմոսթենէս պատկի ճառին մէջ, Փիլիպոսի թերացւոց հետ ըրած հաշտութեան լուրը տարածուելու ժամանակ անցած դիպուածը կը յիշատակէ այսպէս : “Քարոզն ՚ի ժողովի անդ ժողովրդեան և ծերակուտին կարդայ մեծաձայն . Ոյր կամք իցեն ելանել ՚ի բեմ : Այլ չտայ ինչ ոք ՚ի ձէնջ պատասխանի : Կրոա զնոյն հրաւեր երեքինեալ և չորեքինեալ, ոչ ոք տակաւին ամբառնայ ՚ի վեր, թէպէտ և համօրէն զօրավարք ձեր և ճարտարախօսք կային անդ յանդիման, և համարքարառ ձայն հայրէնեաց թախանձէր զնոսա խրատ ինչ օգտակար ՚ի մէջ արկանել . . . Արդ յայնմ ՚ի ստիպող վտանդին ես ինքն անցի ՚ի հանգէս, և ելեալ ՚ի բեմ, և այլն . . .”

Այսպէս ամէն անդամուն որ աթենացիք՝ անտակնկալ զիստուած մը վրայ գալով մէկտեղ կը ժողվուեին, հոն ով որ քարոզին այս ձայնին թէ՝ Ո՞ւ հուզէ խօսիլ, բեմ կ'ելէր, միշտ առատաբան ոձով կը խօսէր :

Կիկերոն, որ այս կերպ խօսակցութենասէն մեծապէս կը վախնար, գիտնալով հանդերձ անոր օգտակարութիւնը, կ'ուզէր որ դէմ ճառին մէջ մաս մը խնամօք գրուած ըլլայ . վասն զի այն ատեն, կ'ըսէ, ինչ որ աւելցնես՝ պատրաստածիդ ոձն ու եղանակը կ'առնու . և կը նմանցրնէ խօսքը նաւու մը որ երբ մէ յմը օրընթաց կը դիմէ, թէ և թիավարք դադրին, դեռ նաւը կը քալէ առաջ կ'երթայ : “Օ որ օրինակ նաւ սրարշաւ՝ ՚ի դադարէլ խիկ թիավարացն ոչ զիայ առնու, այլ յառաջէ յընթացմն, թէպէտ և ոչ ես յանդուլ շարժմանէ թիոցն մղեալ . նոյնպէս և յընթացս ճառին՝ թէպէտե գրեալքն սպառեսցին, ճառն յառաջէ անընդհատ նոյին”

իսկ զրեցելոցն թափով և նմանութք . . . (Յաղ. Շարտ. գ. ա.) :

Ի՞նչ էր այն մեծ գաղտնիքն որով հառվմայեցւոց և աթենացւոց ճարտասաններն ստիպող և նպաստաւոր առթիմ մէջ միշտ պատրաստ էին յանպատրաստից ատենաբաննելու . Գոշէն գաղղիացի անուանի փաստաբանը գիտէր զայն : “Այսունախիտ ծանօթութէրք և իմաստիւք արժան է սկսմէլ : . . . (Յաղ. Շարտ. գ. ա.)

Մահ ձկնորսին :

Իմէն կողմանէ Գոմոյ լՃին շրջականերէն Պիլլանոյ եկողները ճամբայ ելաննորէն իրենց տեղը դառնալու : Ո՞եծ շարժումն ու գործունէութիւն մը կը տեսնուէր բոլոր լՃին ափանցը վրայ, ուր որ մարդկանց աղաղակը, զիրար կանչելուն ու պատասխան ընդունելուն ձայնը, և կամ փոխադարձաբար մէկմէկութարե տալու և յանձնարարութիւննել ընելնուն ձայները շղթաներու շառացմանը հետ կը խառնուէր, որոնք ցամաքէն արձակելով նաւակներուն մէջը կը քաշէին : Հոս՝ մարդով լեցուն կռագումը ափունքէն կը բաժնուէր և կը սկսէլ գէպ ՚ի լՃին խորերը բացուիլ . հօն՝ բազմութիւննաւավարներու թիերնին ջուրը խոթած և քաշելու պատրաստ՝ կի փութացընէին ամէննաւակ մտնողները որպէս զի բեռներնին ամբողջանայ . ուրիշ մը իր պղտի նաւակին՝ որ երկու մեծկանաւակներու մէջ արգիլուած էր, բիւհայ հայ հօյանքներով քիչ մը տեղ բանալու կ'աշխատէր . ոմանք ալ յաջողութերկու ձեռքով թիավարելով նաւահանգստէն կը հեռանային . մէկ վայր կենի մէջ բոլոր լիճը նաւակներով լեցուեցաւ, որոնք իրենց բռնած զանազան ուղղութեանցն համեմատ ոմանաւագաստնին կը բանային նոր ելահիւսային քամին բանեցնելու . ոմանաւ ալ ուժով ուժով կը քաշէին ալեաց բըն նութել զէմ կոռւելով, որ մեծաւ շ

ւաշմամք և փրփրադէզ նաւակներուն տաղաղակողմանցը վրայ կը բեկանէին :

|| իմոնդացիք ամենէն վերջը մնացին. ողեալ որ վեց նաւակ ամէնքը միաբան համբայ ելլեն, հարկ եղաւ որ երկար ատեն || ուբոյին գալուն սպասեն, ինչուան որ՝ լուիրակին և փաստաբաններուն ձեռքէն խալսուի, ուր որ չափէն աւելի ուշացաւ օրինաց քանի մը չնշն չցութիւններու համար :

Պալոյի կոմը ամենայն բարեկամական պատշաճ մնրդավարութք հրաւիրէր էր զիլդորինոյ որ քանի մը օր իր դղեակն անցընէ. երկուքը մէկէն նաւակին մէծտեղը եղած խցիկը մտան, որ ամենայն հանգստեամք ու վայելքապէս զարդարուած էր, ինչպէս որ ինչուան չիմա ազնուականաց նաւակներուն վրայ կը տեսնուի : Պիչէ հօրը զիմացը նրատաւ. կոման ալ ազնուութեամք մը || ի մնրդայի ժողովրդապետը երիտասարդ ասպետին դիմացը հրամցուց : Լուակը երկու թի առջեւէն, երկու թի ալ ետեւէն ունէր. մէծերնին ամենէն ծերը Ո՞կայէն ըլւալով ինքն էր զեկավարը. իր որդին Ծրբիկոցցոյ նաւաւաջը կեցած կը թիավարէր, որ սովորաբար աւելի ուժով և կտրիչ քաշողին տեղն է :

Իսկ || ուբոյ իր բնիկ համեստ զուարթութեամբը, որ քիչ մը բրտութեան հետ խառն էր, իր տէրերուն սէրն ու զգուանքն ընդունելէն ետքը, ցատկեց նաւակին առաջը և ծայրը ելլելով՝ ծիհեծիքի պէս ոտքերը երկու կողմանէ խիսեց. և նաւաւուն ամէն ելլելուն իշներն ոտքով ալիքներուն զարնելով կը դուարձանար, և ախորժ մը կը զգար լին սրսկմունքէն որ անձրեւի մանր կաթիներու պէս ստէպ ստէպ երեսին և բար մարմնոյն վրայ կը ցողէին . միանայն թեւերը կուրծքին վրայ ծալլած էնները կը դիտէր, որսնցմէ այնչափ տարի էր հեռացեր էր. անպատմելի ու խիսութեամբ սիրտը կը լեցուէր անշրժ աչքով դիտելով այն լերանց կապարներն ու խոռոչները և այն ահազին սարսափելի գահավէժները ու բոլոյ այն տեղուանքը որ իր տղայութեան

օրերը միտքը կը ձգէին, և որոնց անունն ու կերպարանքը բարեկամի մը անուան և կերպարանքին նման ծանօթ ու քաղցր էր իրեն :

|| մըրոսիոս՝ || ուբոյի հայրը նաւուն խորը նստած այնպիսի զաւակ մը ունենալուն վրայ երջանիկ կը սեպէր ինքզինքը, անանկ զաւակ մը որ ըստ իր տեսութեանը ամենուն սիրելի կրնար ըլլալ. և երբեմն երբեմն քովը մօտիկ նալով քանի մը անուշ խօսքեր կ'ըսէր. իսկ || ուբոյ այն սիրոյ նշաններուն փոխադարձ ուրիշ պատասխան չէր տար եթէ ոչ ժպիտ մը, և կամ անուշ նայուածք մը :

|| ըրիկոցցոյ՝ երբ || որգագէի պարանոցը մնան, || ենաձիոյ ձորին վրայ ամպի մը փայլատակելով տեսնելով՝ || ըրիկ պիտի ելլէ, ըստաւ շուտ ձեզ տեսնեմ, քաջութեամբ այս քանի մը թին ալ առնենք որ վայրկեան մը առաջ || արէննա ձգենք զմեզ, քանի որ մըրիկը չէ հասած . — և չորար մէկէն սկսան թիերնին երագել :

Իսյց նաւակին ներար քիչ մը նոյն օրուան դէպերուն վրայ խօսենէն վերջը, Պիչէի հայրը խօսքը || արքոյ || իսգոնդիի վրայ գարձուց, և ըստ իրեն սովորութեանը || դգորինոյի արգէն գիտցածները սկսաւ նորէն պատմել, այսինքն թէ ինչպէս դպրոցի մէջ ընկեր եղած էր այն անուանի զօրավարին . — Պասընկեր եղեր ենք, ըստաւ, և ամէն բան մէկաեղ սորուելէն ետքը, ամենէն վերջը մէկաեղ սորուեցանք նաև իրաւագիտութիւնն ու ատենական արուեստը. || իսգոնդի կտրիձներէն էր, մանաւաւանդ թէ՛ շիտակն ըսելով՝ մէկ հոգի մը միայն կար իրեն հաւասար . — և պէգալի ամօթխածութեամբ մը ժմտելով, առանց անունը տալու կ'ուզէր անմէկուն ովլ ըլլալն իմացնել : Իսյց կասկածելով որ || դգորինոյ իրեն ծածկաբանութիւնը հասկրնալու չափ սրամը տութիւն չունենայ՝ առաջ տարաւ խօսքը . — || իշտ երկուքնիս նախանձորդ էինք իրարու, և ինչ վէճեր ըրեր ենք երբ Տանդէ Ըլիկեսիի զՄիտպէտութէնէ

Թունալից գրուածքը հրատարակուեցաւ, որ վերջը ըստ որում արժանի էր դաշտի ձեռքով այրուեցաւ. բայց Ա իս գոնդի իրեն կիակելինեան մոտածութիւններովն այսահարածի պէս՝ սրով և աղեղամբ կ'ուզէր պաշտպան կենալ անոր : Ա էծ հակածառութիւն և վէճ ծագեցաւ մէջերնիս . հանդերձ այսուոչ երբէք բարեկամութիւննիս մոռցանք :

— Ի՞նանկ է . և առաջները քանի մը անգամ հրամանքիդ վրայ խօսած է .
— պատասխանեց Ո դորինոյ :

— Իրաւ կ'ըսես . ի՞նչ ըստ է :

— Շ ատ բաներ հարցուցած է ինձի հրամանքիդ և մանաւանդ կոմսուհոյն նկատմամբ , գիտնալով որ ես շատ սիրով էի հրամանքիդ խեղճ՝ ի իոնեղդոյին հետ , ու շատ տարի մէկտեղ՝ ի մոնդայի դղեակն անցուցեր էի . մասնաւրապէս կոմսուհին շատ կը գովէր :

Ի միջոցին կոմնը ասպետին մօտեցաւ ու դաշն ձայնով ականջէն վար սկսաւ խօսիլ որպէս զի աղջիկը չսէ . բայց անանկ որոշ որոշ կ'ըսէր , որ Պիշէ թէպէտ արտաքուստ չլսել ձևացուց , և իրաւցնէ ալ ամենեին մտիկ ընելու միտք չունէր՝ բայց հանդերձ այնու բառ առ բառ ամէն ըստածն իմացաւ . — Պիտք է գիտնաս , կ'ըսէր , որ ինքը Արմէլին տայի հետ պիտի կարգուէր , բայց վերջը անանկ դէպքէր եղան... ի՞նչ և իցէ , ուրիշ անգամ հանդիստ սրտով ամէն բան տեղն 'ի տեղը կը պատմեմ . ասով գժբաղդութեամբ կուր և ինչուան արինհեղութիւն ալ եղաւ . Արմէլին տայի հայրը Ա տատա գետէն անցնելուն ժամանակ Ա իսգոնդիի սրոյն զոհ եղաւ :

Ի կէտին յանկարծական որոտման մը ձայնը խօսքը կտրեց . քիչ մը վերջը ղեկավարը — Ա ըրիկը հասաւ , սկսաւ պոռաւլ . մնացած թիերն ալ ձեռք առէք : — Ա ուրբոյ և Ա մքրոսիոս հրամանին հնագանդելու զբաղած ըլլալով՝ նաւը քիչ մը տաեն տատանեցաւ . վերջը երբոր քանի մը վայրկեան լոռութիւնը պատեց , հեռու դիմացէն լծին մումաւլու ձայնը սկսաւ լսուիլ և հետզհետէ

կ'ուժովնար : Ա ողովրդապէտը պատուհան մը բացաւ ու տեսաւ որ Ա էնաձիոյի վրայէն սե սե կախուած ամպեր առաջ կու գային , և արդէն իսկ ահաւոր մըրիկն իրեն բարձրակատար և սպիտակացեալ ալիքներն առաջ առաջ մղելով նաւուն վրայ կը հասնէր :

Կոմնը նաւակին դունէն երենալով՝ — Ա էքայէլ , ըստ , ինչու օդը ասանկ սաստիկ չաւրուած եզերք մը չքաշուեցար , քանի որ դեռ այս անիծեալ ժայռերուն մէջ չէինք ինկած՝ ուր որ նաւակը խարսխելու տեղ մը չկայ :

— Ուկ որ գիանայիր թէ Բնապէս յանկարծակի սատանան ետևնէս հասուց , պատասխանեց թիավարը . և վերջը՝ Հայ կտրիձներս ձեզ տեսնեմ , պուաց . շուտ շուտ առէք թիերնիդ , ամէնքնիս մէկտեղ , սանկ քաջութեամբ :

— Ա էկէն ամէնքը իրախոյս առին և իրենց պնդակազմ ուսերովը թիերուն վրայ ինկան . ուժերնուն սաստկութենէն սկսան ալիքները հեծել 'ի ներքուստ . բայց յանկարծ փոթորիկ մընէ բրդաւ , ալիքները սկսան կողմնակի նաւակին զարնուիլ , որով նաւակը երբեմն կը շեղէր ու շրջելու չափ կը ծուեր , և երբեմն ալ երկու կողմանէ դառնալով ետև ետև կը մղուէր , որով քիչ միջոցի մէջ , այնչափ աշխատութեամբ ըրած ձամբանին կորսնցուցին : Հանդերձ այսու քաջ նաւավարները նորէն ձամբանին առաջ սկսան տանիլ , և բոլոր ուժերնին թափելով շուտ շուտ կ'առնէին թիերնին , ու քիչ քիչ առաջ երթալով Ա արէննայի եզերքը հասնելու վրայ էին , և զրեթէ քովն էին ու նաւակը պիտի դարձնէին՝ մէյմ'ալ սարաւագելի մըրիկ մը ցուուկին զարնուելով բռնաւակը սարսկեցաւ . կը պտուած կեց . նոյն վայրկենին փայտի մը խորտուկելու ձայնը լսուեցաւ , և ահաւոր ձայ մըն ալ որ — Ա էկը կոտրեցաւ , կը պտուած :

— Ա է , վայ մեզի , կորսուեցանք — Ա ի՞նչ թմրած կեցեր ես , շուտ հուլունոցը վար առ . — Ա . Ա բտուածածին — Ուիտն մէկը զեկի տեղ գործածէ

իմուր բռնէ . քաշէ . աւելի ներս խոթէ . — Շուտ ըրէ , շուտ . — Տէր Ռոտուած դուն ողորմէ . — Ա ար ձգէ թիդ . երթայ կորսուի . — () գնութիւն , օգնութիւն . — և ասանկ արիւն քրտինք մուած սկսան պոռալ կանչել . բայց իրենց այս գոռում գոչումն ու շփոթութիւնը բոլորովին կը կորսուէր ալեաց ժայռերուն զարնելով մհնչելու ձախնէն , փած քամիին սասսուկութենէն , և այն ահագնագոչ որոտմունքներէն որոնց արձագանգը ահաւոր լերան անձաւներն ու վախերը կը թնդացընէր :

Իւագերէցը ձեռքը վեր առաւ որ օդը օրչնէ . ամենուն վերջին արձակումն տուաւ ու անկիւն մը քաշուած ծունկի վրայ Եկաւ ու գլուխը ձեռքերուն մէջ առած իւրաքանչիւրին իր հսկույն փըրկութիւնը կը յիշեցընէր . մինչ անդին կոմսը աղջկան հետ գիրկընդիւառն ու աչքերը տնկած բերանաբայց անդադար Պիչէի երեսը կը նազէր ու հազիւ թէ Ի՞ն , Տէր , գու օգնէ ինձի մը բերնէն կը հանէր :

Ոդդորինոյ խցիկէն դուրս վազեց ձեռքէն Եկած օգնութիւնն ընելու . բայց ինչ տեսնէ . նաւակը մերթ կլոր կլոր կը պտոյտկէր , մերթ կողմնակի ողորմելաբար դէպ 'ի Ո՞րգագէի ժայռերը կը մղուէր ու յայտնի կորսուելու վտանգի մէջ էր . թիավարներն ալ ամէնքը միաբան Ետև Ետև թիավարելով կ'աշխատէին որ նաւակը դիմացի ցցուեալ ժայռերուն չզարնուի : Ի՞յս միջոցին երբ Ոդդորինոյ հազիւ դեռ դուրս Ելեր էր՝ Ո՞րիկոցցոյ ըոլոր անձամբ կունըկի վրայ պառկելու պէս Եղաւ , բայց ալիքը թիին տակէն փախչելով թին ջրէն դուրս նաց , որով Ո՞րիկոցցոյ ուժը չկարենալով բռնել՝ լճին մէջ գլուեցաւ : Հավիւ քանի մը վայրկեան ալեաց դէմ կրցաւ կուուիլ . քիչ մը վերջը նաւակը վրայէն անցաւ ու զինքը վեր վար տապըտըկեց . քիչ մ'ալ անցաւ՝ ուժով ի՞ր գլուխը նաւակին զիստին զարկաւ ու ալ մէյմ'ալ չերեցաւ :

— Ի՞նչպ 'ի լեռ դարձուցէք թիեր կդ , — վերջին անդամ մին ալ պոռաց

զեկավարը , որուն դիմացը եղած խցիկն արգելք ըլլալով չէր տեսած իր որդւոյն կորսուիլը : Ի՞նեծքի ու աղօթքի շնոկոցը հասարակաց խառնաձայն աղաղակին մէջ խղդուեցաւ . և աշա նոյն միջոցին նաւակին վեր բարձրանալն ու ուժով մը ահագին ժայռի մը վրայ իյնալն ու բոլորովին ջախջախիլը մէկ եղաւ : Ի՞այց Ոդդորինոյ այս սոսկալի աւերածէն աղջյուսահատելով Ետևէն աջ ձեռքով նաւակին շղթան բւնած՝ ձարպիկութեամբ մէկ ցատկելով մերձակայ մեծկակ ժայռի մը վրայ ձգեց ինքզինքը . բայց ալիքները ետ մղուելով քշեցին տարին նաւակը , և ասպետն ալ լիճը քաշելով կը տանէին՝ Եթէ բոլոր ուժովը ժայռը ամուր մը բռնած ըլլար . նոյն միջոցին ուրիշ ալիք մը վրայ հասնելով նաւակը նորէն ժայռին ձգեց . Ոդդորինոյ այս անդամ շտապեց ու մէկէն նաւակին Եզերքը բռնեց . Ի՞ուբոյ , բաղէապանն և միւս նաւակարը նաւակին առաջակողմը պատրաստ կեցած ըլլալով աչք բանալ գոցելու մէջ իրեքը մէկէն դուրս ցատկեցին . և բոլորը մէկ եղած յաջողութեամբ շղթան Ճեղքէ մը Ելած ժանտաթզենիին սլլեցին : Ի՞յս պէս նաւակը ժայռին դէմը վար կախուած մնաց , ցուուկը ջրէն դուրս՝ որդգայթի մէջ բռնուած ցիի մը պէս , ու ալեաց անդադար կողերուն վրայ զարնուելով անդին ասդին կը տեղափոխէր , և Ետևէն մէյմը հոս կը մղուէր , մէյմը հոն . բայց չկրցաւ նորէն հեռանալ :

Ոդդորինոյ և միւս ազատեալները մէկէն կոմսը և իրեն աղջիկը ազատենուն պէս անհարթ ու լայն պարեխին ըլլա կողմը տարածուեցան դիտելու համար թէ արգեօք ալեկոծեալը կ'երենայ : Ո՞իայն Ո՞իքայէլ՝ Ո՞րիկոցցոյի հայրը , որ ամենէն վերջինն եղաւ նաւակէն Ելելելու , և այն շփոթութեան ու խառնակութեան մէջ չէր անդրադարձած որդւոյն պակաս ըլլալը , ժայռին ստորոտը թիակի մը կոճզը ծունկին կոթնցուցած նստեր էր , ու ապահով ըլլալով որ բռնաւ մէկը կորսուած չէ , անխոռով աչքով իր որդին կը փնտըռէր :

Եղբոր կոմոք իր առջի ունեցած վայսէն քիչ մը սթափեցաւ, սկսաւ բարկութեամբ Ո՛հքայէլն ու Ռըրիկոցցոն յանդիմաննել, առանց ամենեին ինքն ալ երկրորդին ինչ եղած ըլլալը գիտնալու . Ո՛հքայէլ գլուխը կախած՝ մեծ յանցանք ընողի մը պէս կեցեր մտիկ կ'ընէր . բայց երբ տեսաւ թէ որդւոյն ալ սկսաւ դպչիլ՝ չկրցաւ ինքզինքը բռնելու պատասխան տալու վրայ էր, երբ մէյմ'ալ գլուխը գէպ 'ի լիճ դարձնելով աշքին բան մը հանդիպեցաւ որ ջրով ծածկուած մօտիկ ժայռին Ճեղքին մէջ բռնուած էր : Ռըր տնկած անհամբերաբար նոյն առարկան սկսաւ միշտ դիտել, որ այլևսյլ կերպով կը տեսնուէր . քանի մը անդամ շագանակագոյն վերարկուի մը ծայրը աշքին կ'երևար, և վերջապէս որոշ ձեռք մը տեսաւ որ մերթ ջրէն դուրս կը մնար ու մերթ կը ծածկուէր ալեաց ելեկջին համեմատ : Խեղճ հայրը գրեթէ մեռնելու պէս եղաւ . և ահա առջեկի եղած կոճղը ուժով մը բռնելով ցատկելն ու դողալու ձայնով մը — Ռըրիկոցցոյ, Ռըրիկոցցոյ, — կանչելը մէկ ըրաւ . ու ամենեին պատասխան չառնելով՝ վազեց ժայռին զլաւին ելաւ, ու աչքը չորս կողմը դարձնելով մէկիկ մէկիկ ազատողներն աչքէ անցուց, բայց իր որդին պակաս գրտուաւ . և կոմոք դիմացը հանդիպելով՝ որ քիչ մը առաջ Ռըրիկոցցոն նախատեց, ակռաները կրծտելով՝ Հոս ես դու, շուն . — պոռաց, և կոճղը ոլորելով վազեց ու կ'ուզէր գլխուն իջեցնել : Պիշէ Ճիշ մընէ փրցուց, որով Ոդդորինայ աճապարեց ու հարուածն արգիլեց . նոյն վայրիկենին մէկէն լուբոյ, բազէապանն ու նաւավարները Ո՛հքայէլի վրայ թափեցան՝ որ խելքը գլխէն գացեր էր, ու կոճղը ձեռքէն առին . աս որ եղաւ՝ Ո՛հքայէլ կատաղութեամբ երկու անդամ ձեռքերովը ճակտին զարնելով՝ յուսահատաբար լիճը նետուեցաւ :

Ռըրիպսի քաջութեամբ և յանդրդնութեամբ մը ալեաց կատաղութեանը գէմ կը կոռուէր որ միայն յուսահատութէնէ իրնէ, կը կոճղը ձեռքէն առին . աս որ եղաւ՝ Ո՛հքայէլ կատաղութեամբ երկու անդամ ձեռքերովը ճակտին զարնելով՝ յուսահատաբար լիճը նետուեցաւ :

Նէն դիակին հասաւ և թևերը երկնցնելով ջրին մէջ գրկեց զինքը կը մանըկէն և մազերէն բռնեց . բայց շուտ մը հայրական գթալիր սիրով մը զգացուելով անգթութիւն սեպեց այն կերպը իր սիրելի որդւոյն նկատմամբ . ուստի փոխեց՝ ձախ ձեռքը կզակին տակը դրաւ որպէս զի գլուխը բարձր մնայ ջրէն, և աջովն ալիքները Ճեղքելով գէպ 'ի ժայռ սկսաւ դառնալ : Ուաւավարները վազեցին մէկէն նաւակին մէջը մոտան որ կէսէն աւելի ընկղմած էր, և հոնկէ առագաստին չուանները նետեցին ծերուն, որոնցմէ մէկը բռնելով կրցաւ անվնաս ցամաք ելլալ իր այն տիսուր և անգին աւարովը մէկտեղ :

Օգուշութեամբ մը քարին վրայ դրաւ որդւոյն մարմինը ու գլուխը ծընկերուն վրայ հանգչեցուց . բոլորովին որդւոյն մարմնոյն վրայ ինկած՝ կուրծքը անոր կուրծքին կոթնցուց տեսնելու համար թէ արդեօք սիրով գեռ կը բարախէ . երես երեսի, լանջ առ լանջ կը գրկէր, աչքերը՝ շրթունքն ու բոլոր երեսը համբաւրելէն չէր դադրէր, ու շունչ կու տար որ նորէն կենդանանայ : Քամիին յանկարծական բռնութենէն որդւոյն մէկ թէւը որ կախ մնացած էր թէւ մը շարժեցաւ ու երերաց . նոյն վայրկենին անակնկալ յուսով քիչ մը գոյն առաւ տուաւ Ո՛հքայէլ, գէմքը կենդանացաւ, աչքերը նոր լուսով մը արծարծեցան և ուշադրութեամբ Ռըրիկոցցոյի քաղցը կերպարանքը կը դիտէր . բայց խաբուիլը տեսնելով ձեռքերը գըլ խուն զարկաւ ու ետքը բռնցի գէպ 'ի լիճն երկնցնելով՝ Ծնիծեալ քամի, կը պոռար, անիծեալ ալիք, անիծեալ նաւակ և անիծեալ այն վայրկեանն որ քու կողերուգ վրայ ոտքս գրի : Ո՛հքայէլ կորսուի ամէն բան :

Մէնքը Ո՛հքայէլի չորս բոլորը ժողվուեր սարսափած կը նայէին ու բնաւ մէկը չէր համարձակէր մխիթարական խօսք մը բարելու : Ռայց ժողովրդապէտը քանի մը վայրկեան զինքը անանկ իրեն ցաւոցը մէջ թողուց, ու ետքը մօտ երթալով՝ Ո՛հքայէլի հետ խօսելու տեղ՝

Տեռքը որդւոյն գլուխը դրաւ՝ որ նսյնպէս հօրը ծնկին վրայ էր, ու զգացուած այնով մը՝ — Խեղձ Խըրիկոցցոս, ըաւ, դուն միշտ բարի, աստուածաեր ու ծնողացդ սիրելի զաւակ մը եղար:

— Իրաւ է, իրաւ է, պատաժիանեց հայրը՝ այն գովկեատներուն վրայ սիրտը ելած. ես այսպիսի բարի զաւակի մը արժանի չեմ:

— Ո՞խայէլ, վրայ բերաւ ան ատեն ժողովրդապետը, ասանկ հաւատքի չափազանց թուլութեան ժամանակ ինչ դիտես որ Խոտուծոյ մասնաւոր ինամը չը չեղաւ իրեն սիրելին քովը կանչելլ. ուրեմն նուիրէ զինքը Խոտուծոյ՝ որ քեզի պարգևեր էր ատենօք, ու հիմա դարձեալ իրեն դիտած վախճանին համար որ մեզի անծանօթ է, նորէն քեզմէ առաւ. բայց ապահով կրնաս ըլլալ որ իր արդարութեանն ու գթութեանը հաւաստիքն է որ իր ընտրելոցը վրայ կը բանեցնէ:

— Ո՞չ, բայց ես ինչ պիտի ընեմ առանց իրեն աշխարհքիս վրայ, կը հաւաճէր նաւալվարը, ու ինչ պատաժիան պիտի տամ խեղձ Խարթային երբոր տուն դառնամ, երբ — Ի՞նչ եղաւ մեր զաւակը, — հարցընէ:

— Խոտուած զքեզ ձեռքէ չթողուր, անուշութեամբ մը վրայ բերաւ քահանան. ինքը որ քեզի աս սրտցաւութիւր տուաւ՝ ուժ ալ կու տայ որ համբերէս:

Ո՞խայէլ երկինք վերցուց աչքերը ու քիչ մը ետքը նորէն՝ — Ո՞չ, ինչո՞ւ ես մեռայ, հառաջեց. ո՞չ, ինչո՞ւ համար ես անօգուտ ու ձարձրացուցիչ ծերս հոսմացի, ու ինքը գեռ առաջին ծաղիկ հասակին մէջ, միակ մեր յոյսը, նեցուիր, միախթարութիւնը... — բայց ալ կրցաւ առաջ տանիլ:

Երբոր աղէկ մը լալէն ետև սիրտը ինջաւ, ժողովրդապետին դառնալով՝ — Ո՞չ, ինչ որդի, ինչպիսի որդի մը կորնցուցի, ըստու. ինչպէս իմ աղէկութիւնս կ'ուզէր. ինչ հանդարտ. իրեն էս խելացի ու իմաստուն զաւակ մը բոլոր ի իմնուպայի մէջ ուրիշ մը չէր գըտ.

նուէր. անանկ որ ինչուան շատ անգամ իր պառաւ մայրը կ'ըսէր ինծի որ ես իմ աս ծերութեամբս պէտք է որ իրմէ բարի օրինակ առնեմ: —

Իակ անդին քիչ մը հեռու միւս ազատեալքն կեցէր կը մտածէին թէ ինչ պէս այն ամսյի տեղէն պիտի կարենան խալցուիլ. Խոյն ժայռը որուն որ զարնուեցան քիչ հեռու էր դիմացի բարձր լեռնէն ու ժամանակաւ զատուած կ'երեար, և շատ վտանգաւոր բան մը չէր տեսնուէր ինչուան անոր ստորոտը երթալը իրեք ըրս մանր ժայռերու վրայէն ցատկըտելով, որնաց գլուխը ջրէն գուրս էր. բայց եթէ մէկը ինչուան լեռան ստքն ալ կարենար երթալ՝ ամենենին մեծ բան մը ըրած չէր ըլլար, որովհետեւ բոլոր լեռը բարձրաբերձ ու սեպայեալ ժայռերով ձեացած էր. Ռաւական ատեն չուարած ասդին անդին դիտեցին նայեցան, որ թերեւս մեր ձակայ բլուրներու վրայ մոլորեալ ոչխարի կամ այծի մը ետևէն վազող հովիւ մը աչքերնուն հանդիպի, և կարենան իրենց խեղձութիւնը անոր իմացնելով օգնութիւն մը իննորել. անօգուտ տեղը ը աչքերնին յօգնեցուցին չըրս գինայելով. ոչ մարդ կար և ոչ մարդայն. ևս առաւել անանկ ընդարձակ միայնութեան մէջ պուալը ինչ օգուտ կրնար ունենալ:

Լուբոյ երկայն բարակ ինքնիրեն տարակուսելին ու մտածելին վերջը՝ գէպ 'ի ընկերներուն դառնալով՝ ըստ. — Հիմա քանի որ դես ցորեկ է պէտք է որ բան մը որոշենք. ես կ'ուզեմ փարձել ու մնգլի ասոր վրայ ելլել. — և մատովը իրենց առջևէր հեղած բարձր լեռը կը ցուցնէր. — և Ճարտարութիւնը լարէննա իշնելով՝ նաւակով մը նորէն հոս կը դառնամ:

Շաղէարանն ինչ ալ ըլլար չէր ու զէր որ Լուբոյ այնպիսի վտանգի մը մէջ դնէ, ինքզինքը. — Հոս մեզի հետ կեցիր, կ'ըսէր. ամէնքնիս մէկտեղ բազգին յաջողութեան սպասենք: — Լոյն պէս Ողպարինոյ ալ շատ ջանաց որ Լոբոյ ետ կենաց այն անխոչեմ ու յիմա-

բական խորհրդին . իսկ ինքը | ութոյ՝ —
Պատանեկութեանս մեծ մասը որոր-
գութեամբ անցուցեր եմ , կ'ըսէր , և
կրնամ ըսել որ Դատանոյի և | էյնեո-
նէի վրայ անդունդ մը գահավէժ մը չկայ
որ չփիտնամ . ուրեմն իմ ընելիքս ինձի
թողուցէք , և | յստուծոյ օգնութեամբը
կը յուսամ որ զլուխ հանեմ ձեռք զար-
կածու : — | յ ըսելով կօշիկները հա-
նեց , մէկդի ձգեց կոնըկի վերարկուն
ու մնաց միայն թեթև ու կարծ բաժ-
կոնով մը , և առանց տարտամելու գոր-
ծողութեան ձեռք զարկաւ :

| յանց մեծ դժուարութեան մը լե-
րան ստորոտը ձգեց ինքզինքը . քիչ մը
ատեն կեցաւ վերջին ժայռին վրայ որ
լերան հետ կապած էր ու իրեն ելլելու
անհուն բարձրութիւր դիտելով ձեռքե-
րովը զրկեց ժայռը , և կարծես թէ յու-
սահատած զլուխը սկսաւ շարժել . վերջը
շուտ մը երեսը խաշակնքեց և սկսաւ
զգուշութեամբ ծանր ծանր վեր ելլել՝
ժայռէ ժայռ , գահէ գահ , վախէ վախ
սողոսկելով մազելով : իյուփի մը , կաղ-
նիի կամ ուրիշ մացառուտ ծառի մը և
կամ վայրի թզենիի մը հանդիպած ա-
տեն՝ ձեռքերովն ամուր մը կը զրկէր ,
ետքը ոտքերը կը հաստատէր ու ասանկ
վեր վեր կ'ելլէր . ամէն ժայռի , ամէն
պարեխի , ամէն ձեղքի հանդիպելուն
հարկ կ'ըլլար բոլոր թեերն , սրունքներն ,
մատերն ու ըղունդներն ալ գործածել
բիւր նեղութեամբ , աղեղնաձև ծնկերը
գալարելով և զգուշութեամբ կուրծքին
վրայ սողոսկելով կը բարձրանար ու կը
բարձրանար :

| ակ ժայռին քով մնացողներուն աշ-
քը միակերպ | ութոյի վրայ էր ու իրեն
ամէն նորանոր շարժմունքներուն ու ան-
հաստատ քայլերուն կը դողային , կը
սարսափէին . փայլակներուն հրափայլ
լուսոյն մէջէն կը տեսնէին որ լերան
կէ. սն հասեր էր , ու այն ահագին սե-
պացեալ ժայռերէն՝ որսնց զլուխը ո-
րոտմունքներուն սաստկութէն կը թըն-
դար՝ դէպ ՚ի վայր մնաշաճայն ալիքնե-
րուն վրայ կախուած էր . ան ալ կը տես-
նէին որ զլսէն վեր ըրած ձամբէն աւե-

լի յուսահատական բարձրութիւն մը
կար :

| ութոյ բազզովին լերանցամէջ մը
գտաւ ու կեցաւ հոն քիչ մը ատեն յոգ-
նութիւն աւնելու . հոնկէ վար դարձուց
մէյմը ազքերը որչափ ճամբայ ըրած ըլ-
լան իմանալու համար , բայց աչքն ու
գլուխը սկսաւ դառնալ ու մէկէն ետ
քաշուեցաւ . վերջը քանի մը վայրկենէն
նորէն խաչ մը հանեց երեսը ու դար-
ձեալ սկսաւ վեր ելլել : Որչափ որ հետ-
զէտէ երթարով լերան աւելի բարձրե-
րը կ'ելլէր ու վերջին ժայռերուն կը մօ-
տիկնար՝ այնչափ աւելի կը պատիկնար .
երթեմն ժայռերուն հետ խառնուելով
կը շփոթէր . մերթ քամիէն ծածա-
նեալ թուփի մը , և մերթ ապառաժ-
ներուն վրայ եղած թեածեալ որսա-
խընդիր բազէի մը պէս կը տեսնուեր :

| լինչ միջոց մը դիտողները զ| ութոյ
ազքերնէն կորսնցուցին , ու տեսնելով
որ բարձրէն բան մը գահավիժաքալ
վար կը գլորտըկէր՝ սոսկացին մնացին .
բայց շուտով իմացան որ ժայռի մը կտոր
էր և ուժով մը լջին մէջ կյնելով ջար-
դութուրդ եղաւ : | ութոյ դարձեալ տես-
նուեցաւ իբրև սե ու անորոշ բիծ մը
ու ալ բոլորովին աներեւութացաւ : | յ
ատեն Ոդգորինոյ նաւավարներէն մէ-
կուն հարցուց թէ արդեօք կրնար նա-
ւակ մը լջին ասանկ խոռվութեան ա-
տեն յաղթելով առաջ գալ :

| յմնամեծ կտրըճութիւն կը սե-
պէմ եթէ կարենայ մէկը հիմա երեք
թիզ եզերքէն հեռանալ . բայց երե-
կոյեան դէմ քամիէն ուժը կը կոտրի , և
| ութոյի | արէննա հասած միջոցը կը ը-
նայ ճամբորդութիւն ըլլուկիլ : — | րի-
տասարդ ասպետը առանց ուրիշ բան մէ-
րսելու գնաց ժայռին վրայ Պիշէին քով
նստեցաւ : | յմնուն ազքը | րիմեցցոյ-
լեռներուն վրայ էր ուր որ զեռ նո-
արեւը մտաւ : Հսկայաթերձ ամառէ-
սաստիկ քամիով մը կը մղուէին , և
հրացայտ ու վառվուուն կարմրութեամ-
իտան հոլովելով բիւր տեսակ նորու-
սքանչ երեսոյթներ կ'առնուին : Կամեա-
կամաց լոյսը լերանց ետեւը կը քաշուէ ,

ինուաղէր, և հետզհետէ ամէն առար-
ի իրեն պայծառութիւնը կը կորսըն-
ցնէր. հեռուներէն սկսեալ և հետ-
զհետէ առաջ գալով վայրկեան առ
վայրկեան ամէն բան կ'աղօտանար ու
կը մշունար, չորս կողմերնին կը ծած-
կուէր, կերպ կերպ անորոշ ու անհաս-
տատ բաներ կ'երենային, աւելի լաւ ը-
սելով ամէն բան աչքի առջև կ'երե-
րային, կը մթագնէին ու բոլորովին կը
նարէին : Եթէ մէկը դէպ ՚ի երկինք
արեւուն մտած տեղը նայէր դեռ կար-
միր կը տեսնէր. բայց երբոր այն ահա-
զին բարձրութիւն վար առնէր աչքը ու
լին ափունքը ու զենար դիտել, ոչ ծառ
կը տեսնէր և ոչ տուն : Երան խոռոչ-
ներն ու բարձրութիւն ալ սկսաւ չտես-
նուիլ, և բոլոր լեռը իրեւ երկնից երեսը
ձգուած լայնատարած ստուերի մը կը
նմանէր. այս ստուերն իսկ քանի գնաց
շփթեցաւ, տարածուեցաւ, աներեւու-
թացաւ ու ալ չէր երենար : Հետզհե-
տէ մութը սաստկացաւ և մեր նաւակո-
ծեալքն անանկ թանձր խաւարի մէջ
պաշարուեցան որ հազիւ մէկզմէկ կըր-
նային որոշել : Իսկ լշին հողմակոծեալ
երեսին վրայ դեռ բաւական հեռուէն
յայտնի կ'երեւային կատաղի ալիքները,
որնց ուժը ժայռին բարձրութենէն կը
կոտրուէր. սպառնալեզօք փրփրալով ի-
րարու վրայ կ'իշնային ու մէկզմէկ կը
կոփկըռուէին . և ուժով ուժով կու
զային ժայռին կը զարնուէին, և կար-
ծես թէ կ'ուզէին կլել, ու փախուցած
աւարնին նորէն ձեռք ձգելու կը սպառ-
նային :

Իսկ ժայռին վրայ ամէն կողմանէ
ըսութիւն էր. միայն վարը ալեաց և
հողմոց մննչելուն հետ խեղչ Ո՞իքայե-
լի ձայնն ալ կը լսուէր, որ ծանր ծանր
ու միակերպ ձայնով մը որդւոյն մար-
դոյն քով կեցած վարդարան կը դար-
ձնէր :

Ո՞դորինոյ Պիչէի ձեռքէն բռներ
էր, որ այդ ապշութեան ու ահուդովի
ամանակ ինքիրմէ զուրս ելած թողուց
որ բռնէ, լի յուսով և միսիթարութիւ-
ր զինքը պաշտպանող մը ունի քովը :

Իսկ Պիչէի հայրը որ աղջկան մէկալ
կողմը զլուխը ծնկերուն մէջ առած կըծ-
կեր նատեր էր, վախէն ու ցրտէն ակ-
ուաները իրարու զարնելով՝ չէր կրնար
հանգիստ սրտով կենալ : Ո՞զկան եր-
կայն մազերը, որոնք անդադար քամիէն
ասդին անդին կը ծածանէին, վայրկեան
մը Ո՞դորինոյի երեսին վրայ ինկան,
հոն Ո՞դորինոյ այն վայրկեանը իր կե-
նաց ամենէն երջանիկ օրերուն հետ ալ
չէր ուզէր փոխել, թէպէտ և ալեկոծու-
թեամբ այնպիսի տեղ մը ինկած էր՝
ուր որ զարհուրանաց և գութ շարժով
տեսարաններէ դուրս ուրիշ բան աչքին
առջևը չկար :

Դիմեթէ ժամէ մը՝ որ ամենուն ալ
յաւիտենական դար մը երեցաւ, բայց
՚ի Ո՞դորինոյին և Ո՞իքայելէն՝ որոնք,
ո՞հ, մէկմէկէ շատ տարբեր յուզմունք-
ներով երկուքն ալ իրենց առջևի մտա-
ծութեանցը մէջ ընկղմած ու զբաղած
ըլլալով ժամանակին երկայնութիւնը
չզգացին, մէյմ'ալ ուրեմն Ո՞ արէննայի
խորչէն՝ ուսկից իրենք նաւակը չէին
կրցած դարձընել՝ լսու մը տեսնուեցաւ,
ամէնքը մէկէն ուրախութեամբ սկսան
պուալ կանչել. փոխագարձ դիմացին
եկողներն ալ սկսան ձայն տալ, բայց
քամիին սաստկութենէն հազիւ թէ
խզգուկ ձայն մը կը լսուէր : Ո՞սդիէն
ժայռին վրայինները շարունակեցին ի-
րենց պուալը, և նաւակը որ զիրենք
խալսելու համար կու գար՝ ձայներնուն
ու շագրութիւն գնելով դէպ ՚ի ժայռը
կ'ուզէր իրեն դժուարաքայլ ընթաց-
քը : Վիչ մը ատենէն ալեաց երկայնա-
ձիգ ու լայնատարած բախմանը հետ
սկսաւ զզորդածայն մննչիւն մ'ալ լը-
սուիլ՝ որ մերթ կը մնտիկնար և մերթ
կը հեռանար, ու ան շփոթութե մէջ
երկու կողմանէ ձայն տուին ու առին .
վերջապէս նաւակը տեսնուեցաւ : Առմ-
սին երկու նաւալվարները փութացին
շուտ մը ձեռք տուին, որպէս զի նաւակը
ժայռերուն չլսրնուի, և իրենց օգնու-
թիւն Ո՞ւբայ՝ որ եկողներուն մէջն էր,
լայն տախտակ մը հանեց նաւառաջէն,
և ժայռին ու նաւակին վրայ դրաւ որ

կամուրջի տեղ ծառայէ :

Պալցոյի կոմնը տեսնելով որ աղէկ հաստատուն է, նախ և առաջ ինքը կամուրջին վրայ ելաւ . նաւակին մէջ ցատկելուն պէս ետեւ գարձաւ ու սկսաւ աղջիկը կանչել, և շուտ մը քովը տեսնելով սիրար հանգստացաւ . որովհէտեւ թդդորինոյ թեկն բռնած անցուց կամրջէն : Ո՞է կիկ մէկիկ ամէնքն անցան ու նաւակին մէջ մտան . նորէն ամենէն վերջը մնաց Ո՞իքայէլ, և առաւ որդոյն դիակը կոնդուցին ետեփ կողմը նաւակին խորը դրաւ ու ինքն ալ մօտիկ քովը նստեցաւ : Ը ատ չանցաւ | ուբոյ տեսնելով որ Ո՞իքայէլ բոլոր բոլոր մէկ բաժկոնով մը վրան զլուխը թրջած ու կարկամած կեցեր է, ուսի վերաբկուն որ մէկտեղ բերեր էր հանեց և անով Ո՞իքայէլը պատսպարեց : Ո՞իքայէլ ոչ մերժեց և ոչ ընդունելու նշան մ՞ըրաւ եղած բարերարութեանը . և քիչ մը ատեն անանկ կեցաւ որ կարծես թէ և ոչ զգացեր էր եղածին . բայց երբ թեկին մէկը շարժեց՝ վրայի ունեցած ծանրութիւնը իմացաւ, շուտ մը ծնկի վրայ եկաւ, թոթուեց ուսէն վերաբկուն ու որդոյն մարմնոյն վրայ ձգեց, և որդեսէր գորովով լաւ մը շտկեց տարածեց :

Ո արէննայի խորշը մանելնուն պէս սկսաւ նաւահանգստին ամբարտակը տեմնուիլ որ վառած կրակներուն լուսովը կարգէ դուրս պայծառացած էր, ու միանդամայն սկսան լսուիլ չոն խոնուած ժողովրդեան աղտղակները : Ծամաքէն եկած փորձ մարդկանց ձայնին հետեւ ելով նաւակը սկսաւ կամաց կամաց է. զերք մօտենալ . ատենին ցռուկը դարձուցին, նաւահանգստին մէջ մտան ու անփառ ցամաքը հասան : Տէղայիք վրանին թափեցան ու ամէն օգնութիւն կ'ընէին . ոմանք նաւակը կը քաշէին կ'ապահովցընէին, ոմանք ալ ձրագ կը բըռնէին կամ նաւակէն ելողներուն ձեռք կու տային . միով բանիւ մեծ գործունէութեան մը մէջ էին . բայց այս իրենց սիրոյ նշաններուն մէջ ալ պակաս չէին ըներ իրենց առակաւոր խոռքերը ու

ծաղը կ'ընէին | իմննդայի նաւալարները ար այն կերպով ալեկածութենէն բռնուեցան :

| իմննդացիքքիչ մը ատեն լուռ մունջ կենալէն ետեւ՝ իրենք ալ սկսան զանոնք կծել . հետզիետէ խօսակցութիր տաքնալով գրեթէ գրեթէ ձեռք ձեռքի կը սկսէին գալ . և ահայանկարծ ժողովը դեան մէջ լուր մը տարածուեցաւ թէ կամսին զեկավարը իր խզդուած որդոյն դիակին հետ նաւակին մէջն էր . աս որ լսեցին մէկէն հանգարտելով լսեցին, ու նախատալից խօսքերը մէկդի թօղլով սկսան ամէնքը ցաւելով խօսիլ եղած դիպուածին վրայ : Ուզեցին սուն տեղ ճարել և ամէն ծառայութիւն ընել խեղձ հօրը . բայց ինքը ամէն բանէ հրաժարելով ուզեց բոլոր գիշերը արդուոյն մարմնոյն վրայ հսկել, և միտքը դրեր էր որ առաւտօտանց | իմննդա տանի :

| Կրկրորդ օրը՝ լուսըննալուն պէս գնաց հիւսան մը խաչ մը շինել տուաւ որպէս զի ժայռին վրայ կանգնէ . քանի մը ունեցած մանր մունր ստակները դուրս հանելով քսակէն մէկիկ մէկիկ կը համրէր այն բրտացած ձեսքերովը, որպէս զի արհեստաւորին տայ . — Իրեն վասարկածներն են, ըստ . անոնք են որ գեռ անցեալ օր | եգգոյէն գարձած ժամանակը տուաւ, և որո՞ւ մաքէն կ'անցնէր թէ անոնք իրեն խաշին վճարքը պիտի ըլլային :

| Եեռ նոր քամին դադրեր էր երթող | իմննդայէն ելլող միւս նաւակներն ալ Ո՞արէննա հասան, որոնց մէջն էր նաև Ո՞իքայէլի նաւակը որ առջի օրը իր ընկերներէն ոմանց փոխ տուեր էր : Ծաւաւու որ եղաւ քանի մը գթասիրտ մարդիկ մէկ եղած նոյն նաւակին մէջ հանգեցուցին | Ծըրիկոցոյի դիակը լսեղձ հայրը երբոր լճափունքն հասաւ ու իրեն նաւակը և մէջի զրած բեռեր նին տեսաւ՝ սիրտը ելաւ ու աչքեր մթագնեցան . բռնագատեց ինքվինքը ո հանգարտութեամբ ներս մտաւ թիւու մէկը ձեռք առաւ, խոթեց հրեց աւազը ու եղերքէն բաժնուեցաւ, ետքը միւ

թին ալ առաւ ու սկսաւ երկու ձեռքով քաշել, և կամաց կամաց հեռանալով յամաքը ետին կը թողուր:

| իջն հանդարտ էր, միապաղաղ ու հյուղի պէս պայծառ, երբեմն երբեմն ասդիէն անդիէն մանտրտիկ ձկներ կը կայտուէին կը ցատկրտէին և արծաթափայլ նշուլիւք օդուն մէջ կը շողային և նորէն վար իյնալով պղտի շրջանով մը թեթև մը ջրին թափուր ու անշարժ երեսը կը ծածանէին:

Իսոր երկնից կապոյտը ջինջ պայծառութեամբ մը կը փայլէր, ու մաքուր և անուշ օդ մըն էր: | երանց ամենէն բարձր ծայրերէն սկսեալ գէպ 'ի վար ինչուան վերջին ստորոտները՝ որ գրեթէ ջրին հետ կը շփոթէր, այլ և այլ հեռաւրութեամբ եղած ամէն հիւղ, տուն և եկեղեցի որոշ որոշ կը տեսնուէր, տընկոց, թփուտներուն ու թփերուն դալարի ու ցողալից կանաչութիւնը նոր երած արևուն լուսովը գեղատեսիլ և պայծառ դուներով կը ցողային, տեսակ տեսակ անթիւ փոփոխ երեսթներ առներով լուսոյ այլ և այլ խաղերուն համեմատ. երբեմն շոգելից և մեծ մեծ ստուերներուն մէջէն դուրս կը ցայտէին, երբեմն պլ աստիճանաբար սքանչելի խաղերով կը թալկանային:

Ի՞յս զուարժալի և խաղաղաւէտ տեսարանին գէմ ընդ գէմ հակառակ տեսարան մը կը ձեւացնէր խեղչ նաւալվարին սրտին ցաւը ու ներքին յուզմունքը:

Ո՞իքայէլ լուռ մունջ քիչ մը ատեն պլ առաջ քշեց նաւակը ու հետզհետէ ինքինքը կը սրտապնդէր. բայց յանկարծ սաստիկ ցաւէն ու բարկութենէն յաղթուած՝ ‘| ենգաւոր լիձ — հաւաշեց, ու բոլոր ուժը աջ ձեռքի թիուն վրայ թափեց՝ որ ջրին մէջն էր, և ահա թին կոտրեցաւ. ան ատեն միւս թին հանեց ջրէն նաւակին մէջ առաւ և առ ջնին բեկորովն որ ձեռքը մնացեր էր ուժով մը նաւակին եղերքին հարուած վը ինչեցուց, ու թիականալերէն մէկ հաւը ջախճախից:

Ի՞ս շարժմունքներուս միջոց անգամ վը նաւակը անանկ ծռեցաւ որ նստա-

րանին երկայնութեամբը դրուած երարորդ թին տեղէն խախտելով գրեթէ որդւոյն մարմնոյն վրայ իյնալու պէս եղաւ. սարսափեցաւ Ո՞իքայէլ, ու ցատկելն և օդուն մէջէն թին յափշտակելու մէկ ըրաւ. քիչ մը ատեն ձեռքը բռնած նայեցաւ. — Այս իրենն է ըստ, և զգուշութեամբ մը նորէն իր առջի տեղը դրաւ, ու սկսաւ հառաչել այսպէս.

— Ի՞ն, տէր, օգնէ ինծի. քու սօւրը աջոյդ տակ պահպանէ զիս, որպէս զի ըրլայ թէ սատանայէն յաղթուիմ ու յուսահատաբար մեռնելով հոգիս դատապարտուի. — ու ասանկ եռանդնալից խօսքերով սկսաւ նորէն նաւակը առաջ տանիլ:

Ո՞ազօթէր ու կ'ազօթէր, և քիչ քիչ առաջ կը մղէր նաւակը. բայց երբ թեերը այսպէս սովորական շարժման քով մէյմը գէպ 'ի կուրծքը ամփոփելով, մէյմը թիուն վրայ երկնցընելով սովորական խօսքեր կը թօթօվէր. խեղչին միտքը կու գային կորսնցուցած զաւակին անցուցած տարիները. մանկութիւնը, տղայութիւնը, պատանեկութիւնն ու երիտասարդութիւնը՝ ինչուան այն օրը. մնքին մէջը կը նորոգուէր առջի թօթօված բառերը, որոնց մով շատ քաղցրացեր էր իրեն համար հայր ըլլալը. դարձեալ այնչափ ակրնկալութիւններն օրոնք հետզհետէ կ'աձէին ու կը հասունանային Աքրիկոցյի սիրելի զիսոյն վրայ. և այն յոյսը որ իր և սիրելի ամուսնոյն ծերութեանը միջոց զիրենք պիտի հոգար կերակրէր, և հանգիստ ու խաղաղ պիտի ապրէին. միտքը կու գար իր ունեցած միխթարութիւնն ու մօրը պարծանքն ու զուարձութիւնը՝ երբոր առջի անգամ նաւակովը լճէն դարձաւ. կը յիշէր կնկանը հետ մէկտեղ քաշած վախերը՝ երբ գիշերանց շագանակի ծառերուն մէջէն քամիին մանչելը լսելով ինչպէս երկուքնին մէկէն պատուհան կը վազեին և գէպ 'ի լիճը ծառէլէն նայելէն ետե, պատահամբ մի և նոյն միջոցին իրարուի կը դառնային — Ո՞ւ է արդեօք հիմա

մեր Այրիկոցցոն — կ'ըստին։ Արդւոյն պարծանքներն ալ կը յիշէր որ լճին ամենէն քաջ նաւ ավարիներէն էր, և առագաստ զործածելու և ղեկավարութիւնը ընելու մէջ իրէն հաւասար մէկը չկար. կարծես թէ դեռ կը լսէր իրէն ուժով ուժով թիավարելուն ձողփիւնը. դեռ կը հնչէր ականջը իրէն սիրած անուշ երգովը, որով հանդարտ օդերու լճին տիսուր միայնութիւնը կը զբարթացընէր։

Երթ այս ամէն մտածութիւնները յաջորդաթար միտքը կ'արթըննային՝ բերնովը նորէն իր աղօթքներն առաջ տանելէն չեր դադրէր, որ առանց իրէն կամացը և առանց իմանալուն զառ ՚ի վար վազող դղթածայն առուակի մը նման բերնէն կը բղիսէին։ Ուր ուրեմն վերջապէս ուշազրութքը աղօթքը ընդհանապէս բերանը եկաւ իր Այրիկոցցոյին սովորական երգը, ու դաշն ձայնով սկսաւ երգել. բայց մէկէն երգին նիւթական եղանակը ականջին զարնելով այլայլցաւ, գլուխը շարժեց, երկինը վերցուց աշքերը ու սկսաւ լալ։

Այսպէս ուրեմն նաւակը Ի իմոնդա մօտեցաւ, որով թշուառ ամուսնոյն ու խաւարեալ աշօք հօրը սրտին տագնասին ու դառնակակիծ ցաւը երթալով աշեցաւ այն տեղերուն տեսութեամբը։

Հայց, Տէր Աստուած, ինչպէս արդեօք կտոր կտոր եղաւ սիրտը երբ եղերին մօտիկնալով տեսաւ որ ժողովուրդը լեցուած և բոլոր ուշազրութքը աշքերնին վրան տնկած կարծես թէ իրէն կը սպասէին. իսկ հասաւ երբ այն բազմութեան մէջ հերարձակ կին մըն ալ որ տեսաւ՝ որ երեսը կը ցետէր, կուրծքը կը ծեծէր և ձերմակ ձերմակ մազերը կը փետէր, որաւն յուսահատ ողբն ու կոծք բոլոր ափունքը և լերան անձաւները կը հնչեցընէր։

ԹՈՎՄ. ԿՐՈՍՍԻ.

Կը արտեակորի։

Անտեան լերինք։

Կնտեան կամ Քարտիվեան ըսուած լեռները, երկայնանիստ ու հրաշալի բարձրութեամբ գտնիներ են, որ Ակելլանեան ըսուած երկրէն սկսելով բարձրանալ կ'երթան կը հասնին ինչուան Չիլիի հասարակապետութիւնն ու Պուէնոս Այրէսի նահանգը. անկէ ինչուան Բներու ու Քիոդոյ, ու դեռ առաջ երթալով Բանսամայի պարանոցին մէջ կը սկսին նեղնալ ու ամփոփուիլ. Բանսամայի պարանոցը անցնելին ետենորէն կ'ընդլայնին ու կը տարածուին անհամար Ճիւղեր արձըկելով, ու կը հասնին ինչուան Ահիգարակուայ, Կուագէմալայի, Գասդա-Ախիգայ, Ա. Ա. Ի. կուէլ, Ա. Է. Բարիկոյ, ու Շաւէպայ նահանգները. այնպէս մը կ'երեայ թէ հարաւային Ամերիկան կ'ուզեն հիւսիսային Ամերիկոյ հետ միացընել։ Այս լերանց տարածութիւնն է 4,300 մղոն։

Հոս աշա բնութիւնը բոլոր իր շքեղութեամբը զարդարուած կ'երեայ, հոս իր Ճարտարութիւնը աւելի մեծ ու յանդկնագործ է։ Յիբաւի, չկայ ոչ կը բարոպիոյ, ոչ Ասիոյ ու ոչ Աֆրիկիոյ մէջ բան մը որ կարենայ բազդատուիլ Կնտեանց հետ։ Հուզակաւոր Ամերիֆֆայի կատարքը՝ բարձրութեան կողմանէ ասոնցմէ շատ վար կը մնայ, և Քիոդոյի դաշտը որ Կնտեանց ստորոտը կը սեպուի, հին աշխարհքին շատ լեռներուն գագաթէն աւելի բարձր է ծովուն երեսէն։ Կնտեանց Քորտիկանքը որ յաւիտենական ծիւներով ծածկուած են, զորոնք և ոչ այրեցած գոտուոյն կիզող արեգական Ճառագայթները կը ընան լուծել, հոն կեցած՝ կերպով մը կը տիրէն ու կը բաշխեն իրենց վրայ կեզրոնացեալ փայլակը, կայծակն ու մըրըրիկները. կարծես թէ Յաւիտենականէն այն անմասւելի գագաթներուն տեր ըլլալուն գոհ չեղած՝ գեռ վրէժխընդիրը ոգւով մը իրենց սեպհական վսեմութիւնն ու միայնութիւնը կը պահէն ու կը պահապանէն ամէն տեսակ